

ՏԵԱԿԱՆ ՏԱՑԵՍՈՒԹԻՒՆ

Եւողջաւեան էանոներ պղոց համար :

Ա. Տղոց կեցած տեղին օդը յստակ պիտի ըլլայ ու բարեխառն : Խիստ պղտիկ տղուն տաք տեղ հարկաւոր է . բայց կամաց կամաց պէտք է վարժեցընել միջակ ու բարեխառն օդի :

Բ. Եարդուս կենացը խիստ հարկաւոր է լոյսը . ուստի մութ տեղ մեծցողը՝ արեգական լոյսը ըմայելելովը շուքի մէջ մանկուած բոյսի պէս թոռմած ու տժկոյն կըլլայ : Բայց ալզտի տղոց աչուըները չափազանց լուսէն ալ պէտք է զգուշացընել՝ զոր օրինակ արեւուն դիմացը պէտք չէ թողուլ որ կենան ու արեւուն նային . ճրագն ալ աչուըներուն սաստիկ պէտք չէ մօտեցընել, և այն . վասն զի դեռ իրենց աչքին կազմուածքը տկար ըլլալով՝ կըխըֆիսըֆին, ու աս գէշ սովորութիւնը մեծնաննէ ալ կըմնայ վրանին . թող որ աչուընին ալ կըտկարանայ :

Գ. Տղան ոտք ելլելէն ետքը պէտք է վարժեցընել որ ցրտի դիմանայ ու խաղալով բնութիւնը տաքնայ . ասիկայ շատ առողջարար բան է . անոր ներհակը, զգուշութիւննք ըսելով գոցելը, ծածկելը, դուրս չհանելը շատ վնասակար է տղուն առողջութեանը :

Դ. Դեղի օդը քաղաքինէն օգտակար է . բայց ուր ալ ըլլայ՝ նայելու է որ ցած, գոց ու խոնաւ տեղ չըլլայ բնակութիւնը, հապա բարձր ու չոր . ան ատենը տղան ողջ ու առողջ կըմեծնայ : Ելլաւ է թողուլ որ թէ թէ հագուստով, գլուխը բաց պտըտի տըղան, քան թէ չափազանց զգուշութեամբ ցաւագար ու ճըռզած մեծնայ :

Ե. Տղուն պառկած տեղը աղէկ է որ ըլլայ աւելի տանը հարաւային կամ արեւելեան կողմը . բնակարանին պատերը չոր, ու անկողինը պատէն հեռու . ու թէ որ սաստիկ ցուրտ

կամ խոնաւ չէ, բնակարանին օդը ստէպ ստէպ փոխելու է :


Զ. Պէտք չէ անհոգ ըլլալ տղոց ակուաներուն վրայ՝ ասոնք պիտի փոխուին ու տեղը ուրիշ պիտի գայ ըսելով . վասն զի առջի ակուաները աւելի շուտ կրնան փտտիլ, ու ետեւէն ելածներն ալ կըփըտեցընեն : Եկուաները աղէկպահելու համար զգուշանալուն յանկարծական սաստիկ պաղ ու տաք բաներ կերցընելէն կամ խմցընելէն . ինչպէս թէ որ ձմեռը տաք կերակուր ուտելու ժամանակը տղան պաղ պաղ ջուր խմէ վրան : Եերակուրի մնացուքը տղուն ակուաներուն մէջ մնալով պատճառ կըլլան փտութեան . ուստի պէտք է կակուղ գրիչով մը կամ մասնաւոր ակուայ մաքրելու գործիքով մաքրել տալ ակուաները, ու ետքը գաղջ ջրով թրջած լաթով մը սրբել : Ը ատ օգտակար է նաև երկու իրեք օրը մէյմը վրձինով մաքրել ակուաները, բայց զգուշութեամբ որ լնտերքը չըչարչըրին : Ես ամէն զգուշութիւններէն վերջն ալ ճար ըլլար, երբեմն աս կամ ան ակուան կըփըտի . պէտք է հանել տալ, քան թէ քիչ մը ցաւ տալ չուզելով՝ երկար ցաւերու ու քովի ակուաներն ալ փըտեցընելու պատճառ ըլլալ :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Եղելպէրէն այլը :

Բանութեան զարմանալի տեսարան, ներուն կարգն են նաև լեռներուն մէջի ու երկրիս տակի մանր ու խոշոր այրերը, որ քարանձաւ ալ կըսուին : Եսոնց մէջ ոմանք իրենց ընդարձակութեանը համար խիստ անուանի են, ոմանք ալ իրենց մէջի քարացած ջրերուն համար՝ որ հայերէն պաղանձաւ կըսէնք, վասն զի աս քարացած ջրերը աղբիւրներուն վրայէն կամ



Երեւանի այբ :

տներուն երդիքէն կախուած սառի կտորներու կընմանի , որ երբեմն ինչուան գետին ալհամնելով մեծամեծ սիւներ ալ կըձեացընեն . կամ թէ ինչպէս վերէն կաթած ջուրը՝ ասանկ ալվար ընկածը՝ կամաց կամաց քարանալով ու սիւնի պէս երկըննալով՝ կուգան իրարու հետ կըմիանան ու անկէ ետքը կըսկսին հաստընալ : Երբեմն ալ այրին յատակէն կամ քովի պատերէն գուրս ելած ջրերը քարանալով՝ տեսակ տեսակ բոյսերու ու սունկերու ձեւ կառնեն : Պաղանձաւներուն գոյնը սովորաթար մութ ճերմակ կըլսայ , բայց շատ անգամ ալ կարմիր կապուտ՝ սե ալ կըգտնուի , և ասոնք ալաթաստր՝ կըսուին :

Ծակ ընդարձակութեանը և թէ պաղանձաւներով զարդարուած ըլլալուն համար խիստ անուանի է լոտելսպէրկի այրը , որուն համառօտ ստորագրութիւնը հոս գնենք :

Ծարեստէն 7 մղոն հեռու լլենա երթալու հասարակաց ճամբուն վրայ մեծ գեղ մը կայ որ գերմաներէն լոտելսպէրկ կամ լոլէրսպէրկ կըսուի . իսկ տեղացի Վառայն ըսուած խուռաթներուն լեզուովը Փոսթօյնա¹ : լու գեղէն կէս ժամ հեռու դէպ 'ի հիւսիսային կողմը այր մը կայ . ասոր մէջի ընդարձակութիւնը այնչափ է որ իրեք ժամ կըքչէ միայն քալուելու տեղին մէկ ծայրէն ինչուան մէկալը ու դեռ զմբննար : Եւրոպայի մէջ ինչուան հիմա գըտնուած այրերէն մէկն ալ չկայ որ ասոր պէս գեղեցիկ ու վսեմ տեսք ունենայ՝ գոյնզգոյն քարացեալ ջրերովը որահագին բարձրութէն ու մեծամեծ կամարներէն վար կախուած են , յատակէն ալ զանազան ձեւերով դէպ 'ի վեր բարձրացած՝ ուրիշ շատ այրեր ալ կըձեացընեն մէջէ մէջ շատ ահաւոր ու սիրուն տեսարաններով : Ծակ պէտ և աս երեւելի այրը տեսնելու

համար հին ատենէն 'ի վեր ճամբորդները կերթային , բայց ամէնէն աղուոր կտորը ինչուան աս գարուս սկիզբները գեռ անյայտ մնացած է եղեր : լ էօվէնկուէյֆ անունով պարոնը 1816ին այրին մէկ կողմը քարանձաւ մըն ալ գտաւ . աս քարանձաւին մուտքը ան փոսին վրայ կընայի որուն մէջ Փիուքա ըսուած գետը կըվազէ ու կընկղմի . ասկէ 24 ձողաչափ՝ անդին երթալով ճամբան կըխոտորի դէպ 'ի արեւելք , ու 30 ձողաչափ ալ անանկ առաջ կերթայ : լլէկ մեծ միջոց մը կայ . 60 ձողաչափ ընդարձակութք՝ որուն մէջտեղին կանցնի Փիուքա գետը . աս միջոցիս բարձրութիւնը 19 ձողաչափ է : Գտետին վրայ 13 ձողաչափ երկայնութք բնական կամուրջ մը կայ , որ վրայէն անդին կանցնուի և կերթըցուի գետնափոր ճամբան . ասոր տակի անդունդին խորութիւնը այնչափ է որ եթէ քար մը մէջը նետես՝ իյնալուն ձայնը հազիւ կըսուի : լնկէ նեղ ճամբաներէ անցնելով մէկ ընդարձակ տեղ մը կըհասնիս որ մէջը շատ գրուածքներ կան զանազան ձեւերով ու փակագիրնեներով . ասոնց մէջ հիները 1393ին ատենները գրուած են , ետքինները ինչուան 1676 . ըսել է թէ անկէ ինչուան 1816 ուրիշ մարդ չէ գնացած հոն : լն տեղուանքը քար մը կայ որ ուրիշ քարերէն տարբեր ձեւ ունի , և անանկ տաշած է որ կիմացուի թէ գրան մը շեմէ եղեր . ուստի հաւանական է թէ այրը ատենով աս կողմէս դուռ մը ունի եղեր որ ետքը գոցուեր է : լու միջոցիս մէջ կըգտնուին նաև մարդու ոսկորներ՝ կէս մը քարացած . մէկ ամբողջ կմախք մըն ալ կայ պաղանձաւով պատած՝ որ մէկ թեր սիւնի մը պլած կեցած է : լու կողմն վտանգաւոր ըլլալէն՝ հիմաքիչ մարդ տեսնելու կերթայ . բայց հին ատեն ասիկայ մէկալ կողմերէն աւե-

1 Պալլամի :

2 Փոսթօյն արծիւըսելէ , Արմերուուէն ալ գերմաներէն Արծուի լեռ կընշանակէ :

1 Տաճէկ . 2 Հայք : Մէկ ձողաչափը Փարիզուողով 6 ոսկեափ է :

լի ծանօթ է եղեր, ինչպէս որ գը-
րուածքներէն կերևնայ. մեղք որ ջրե-
րը չորս դիէն մէջը վազելով՝ կերևնայ
թէ քիչ ատենէն պիտի աւրեն աս
կտորը: Այս բնական կամուրջէն ետ
դառնալով՝ Փիուքա գետին աջ կողմը
կանցնիս, 86 աստիճանով ժայռի մը
վրայ կելես, և ուրիշ մուտքով մը
այլ և այլ նոր տեսարաններու մէջ
կըմսնէս. ասոնց մէջ մատուռ ըսուած
տեղ մը կայ որ մարդ չկրնար մէջը
մտնել, և քովի պաղանձաւին զարնես
նէ անանկ կըխօսի որ կարծես թէ մեծ
զանգակ մըն է: Այս մուտքէն 700 ձո-
ղաչափ հեռու վարագոյր ըսուած մի-
ջոցը կըհանիս, որ վարագուրի ձեռվ
գեղեցիկ ու կէսթափանցիկ կարմիրու
ձերմակ պաղանձաւներով զարդարած
է. աս կտորին պատկերն է մեր հոս
դրածը: Ուրիշ տեղ մը մեծ ջրվէժ մը
կերևնայ՝ պաղանձաւներէ ձեացած.
անկէ ալ հեռու պաղանձաւէ սիւն մը
կայ, որուն վերի կտորը արձանի նը-
ման ըլլալով՝ սուրբ Ասեփանոս կը-
սուի: Այս արձանին հարաւային կողմը
կիյնայ գեղեցիկ պաղանձաւէ
սիւն մը որ գետնէն վեր բարձրացած
է, ու վրան աւազանի ձեռվ կըր է.
աս աւազանին մէջ այրին ձեղունէն
կաթիլ կաթիլ ջուր կըվազէ, ու վա-
զած ատենը մէկ կողմանէ ալ քարա-
նալով վերէն վար գեղեցիկ պաղան-
ձաւ մը ձեացեր է որ ջուրը վրայէն
յստակ աղքիւրի մը պէս կըվազէ, ու
ծայրը հասնելէն ետև կըկաթէ:

Յուրօ այրին էն հեռու տեղը որ
ինչուան հիմա կրցեր են հասնիլ՝
1310 ձողաչափ է մուտքէն. անկէ
անդին ալ կերևնայ թէ շատ տեղ
կայ, բայց մէջատեղը մեծ լիժ մը կո-
խած է որ անդին անցնիլը անկարելի
է: Այս լիճն մէջ տեսակ մը ձուկ ալ
կըգտնուի ձերմակ, որ ամենեին լցո
տեսնել չուզեր: Այրին մէջը ան-
վտանգ պտըտելու համար՝ շատ տեղ
ձամբաներ բացած, կամուրջներ ձը-
գած, սանդուխներ փորած ու բարձր
կենալու տեղուանք շինուած են. մար-

դիկ ալ կան որ այրին շատ կողմերը
գիտնալով՝ ձեռուընին մեծամեծ ջա-
հեր բռնած՝ ճամբայ կըցուցընեն աս
քնութեան հրաշալի գործքը տեսնել
ուզողին: Հեղացիք կըպատմեն թէ
աս տարիներս իրեք չորս անգիտացի
ճամբորդներ իրենք իրենց գլխուն
այրին մէջը մտեր են ու մէյմըն ալ
դուրս չեն ելած. հաւանական է որ
լեռուն կամ փոսերուն մէկուն մէջ
ընկած խղդուած ըլլան. մանաւանդ
որ գրեթէ բոլոր այրին մէջ մութ ու
խաւար է, և միայն մուտքէն քիչ մը
լցոյս կառնէ, ան ալ խիստ քիչ տեղ:

ԱԶԳԱՑԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ուստաց զինուորական ու ժաղափոխան պաշ-
տմաներուն մէջ երեւելի ելած հայոցին էլ-
լանները:

Այս ազգին բնական ու բարոյա-
կան կատարելութիւնները համբելու
ատեն անաչառ գատաստան ընողը
կըտեսնէ որ մեր ազգը օտար ազ-
գերու սիրով ծառայելուն համար
պէտք չէ որ ազգատեաց սեպուի.
հապա նոյն յատկութիւնը իրեն կա-
տարելութիւն սեպելու է, և այն-
պիսի կատարելութիւն մը որ թէ
իրեն և թէ ազգին և թէ օտարնե-
րուն օգտակար է: Այս յիրաւի. հին
ու նոր պատմութեանց մէջ, արևե-
լեան ու արևմտեան տէրութեց մէջ,
հայերը ինչ պաշտօնի կամ ինչ ծա-
ռայութեան որ ձեռք զարկեր են՝
միշտ գովելի եղեր են իրենց հաւա-
տարմութեամբն ու քաջութեամբը.
ասանկով թէ իրենք աղեկ անուն ու-
նեցեր են ու սիրելի եղեր են օտար-
ներուն, և թէ իրենց ազգին անունը
պայծառացուցեր են: Կ ատին յայտ-
նի է թէ հին ու նոր ատենները Պար-
սից, Յունաց ու (Ս սմանցոց տէրու-
թիւններուն ծառայութեանը մէջ
որչափ երեւելի հայեր մեծ անուն ու